




04 NOV 2009



92
—
Հ. 24

281 69

5

3-24

ՀԱՅ ԴԵՄՔՐԵ
ԵՒ
ՊԱՏԿԵՐԻԿՆԵՐ

ՆՈՒԷՐ ԿՈՉՆԱԿԻ

ԹԻԻ Ա.

Գ 1

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ «ԿՈՉՆԱԿԻ»

1909

ՊՕՍԹՕՆ, ՄԷՍՍ.

1 JUN 2013

8951



27432.60

ՆԱԽԱԲԱՆ

«Կոչնակ»ը իր բազմաթիւ ընթերցողներուն և համակրողներուն կը նուիրէ այս փոքր պատկերատետրը՝ որուն մէջ զետեղուած են տասը մեծ Հայերու դիմագծերն եւ անոնց համառօտ «պատկերիկ»ները:

Այս ներկայացուցիչ անձերու կենսագրականները ուրիշ առիթներու թողելով՝ «Կոչնակ»ը այս անգամ կուտայ այս մանրանկարները:

«Կոչնակ»ը իր ընտրութեամբը սպառած չէ Հայոց արժանաւորներու շարքը. բայց ընտրած է այս անձերը իբրեւ իր ընթերցողներուն ամենէն ծանօթ եւ գրեթէ ընտանի բարեկամներ եւ բարերարներ:

Կը յուսանք որ ընթերցողներն ներողամտութեամբ պիտի նկատեն դէպքերու և մանրամասնութեանց զանցառումները պատկերներու համառօտութեանց պատճառաւ՝ և պիտի քաջալերեն «Կոչնակ»ը իր այս առաջին ձեռնարկին մէջ:

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ

20.6045

ՎԵՂ. ՄԿՐՏԻՉ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԽՐԻՄԵԱՆ



Վեհ. Մկրտիչ Կաթողիկոս Խրիմեան

1820—1907

Խրիմեան քահանայապետի մը իտէալն է: Նա դէմք մ'է, որ ուղղակի դուրս կուգայ Հին Կտակարանէն՝ անոր ամբողջ կրակովը և բանաստեղծութեամբը: Սուշոր, թուխ աչքերը և արծուային քիթը երկայն և լեցուն մօրուքի մը վերեւ՝ յատկանիշներ են որոնք մենք Հրեայ ազգին հետ կը լծորդենք, բայց որոնք անսովոր չեն Հայերու մէջ: Ինչ որ աւելի հաղուագիւտ է այս ժողովրդեան մէջ՝ է այն հոգեւորութիւնը և նրբութիւնը որ գրուած են այս վայելչատիպ դէմքին ամէն մէկ գծին վրայ: Ես չեմ յիշեր երբէք տեսած ըլլամ աւելի վայելչատիպ և գրաւիչ դէմք մը: Հաճոյքի սարսուռ մը անցաւ վրայէս լոկ նստելով անոր քով և դիտելով այն վճիտ թուխ աչքերուն շուրջ ժպտին խաղալը, որ յայտնապէս սովորական բան մ'էր անոր դէմքին: Իր ձայնն ալ մեծ քաղցրութիւն ունի և իր կերպերը՝ հանդարտ վեհութիւն մը, ետեւը ոյժ ունեցող: Բերկրութիւն է անոր խօսիլը լսել: Այն Մր. Կլատութիւնի ամբողջ հմայքը ունի:

Բայց թերեւս ամենէն աւելի աչքի զարնող յատկութիւնը այս նկարագրի մէջ, միեւնոյն ատեն բաղադրեալ և յստակ օրուան լոյսին պէս՝ է այն մշտաբուղի բարեսրտութիւնը և գրկաբաց համակրութիւնը որով ինք կը մասնակցի իր ընկեր արարածներու վիշտերուն: Մինչ բազմութիւնը կը խոնուի անոր շուրջը, որ է իրենց բարձրագոյն պաշտօնեան, և կը ջանայ համբուրել անոր ձեռքը կամ տեսնել անոր երեսը՝ միտքը ետ կ'երթայ այն վսեմ տեսարանին, ուր Յոյն թագաւորը կ'ընդունի իր զարնուած և վարանած ժողովուրդը ըսելով — «Ո՞վ իմ խեղճ գաւակներս, ծանօթ ինձի, անգէտ չեմ ձեր խնդիրքի նպատակին: Լաւ տեղեակ եմ թէ դուք դառն աղէտներու մատնուած էք ամէնքդ ալ: Բայց թէեւ դուք կը տառապի՞ք՝ չկայ մէկը ձեր մէջ, որ բուն ինձ չափ կը տառապի՞ վասնզի ձեր կրած տառապանքը իւրաքանչիւրիդ առանձին կուգայ — ամէն մէկդ ինք, իր անձը իր անձին համար կը տառապի — և ոչ ուրիշ մէկի: Բայց իմ հոգիս կ'ողբայ Երկրին համար, ինձ համար և ձեզ համար:»

H. F. B. LYNCH (Թարգ. Մ. ՊԱՂՏԱՍՍՐԵԱՆ)



Ամեն . Տ . Տ . Մասթեոս Արքեպ . Իզմիրլեան

1845—

ԱՄԵՆ . Տ . Տ . ՄԱՏԹԷՈՍ ԱՐՔԵՊ . ԻԶՄԻՐԼԵԱՆ


Նախախնամական ի՛նչ մեծ զուգընթացութիւններ երեւան կուգան Հայոց երկրորդ «Հայրիկ» ին կեանքի ընթացքին մէջ :

Հայոց նորընտիր կաթողիկոսը արժանաւոր յաջորդն է Խրիմեան Հայրիկին , Հայոց առաքելաշնորհ և անմահացեալ կաթողիկոսին , որուն քով (1869ին) ծառայած էր իբր քարտուղար՝ որուն յաջորդներէն մին եղած էր իբր Պատրիարք Կ . Պոլսոյ (1894-1896) , և աքսորեալ մը նմանաբաղդ՝ Երուսաղէմի մէջ (1896-1908) իր կորովի ազգասիրութեան եւ անկեղծ ճշմարտախօսութեան համար , և ահա անքննելի նախախնամութիւնը զինքը Հայոց հայրապետութեան կ'առաջնորդէ ազգային վերածնութեան և յոյսի օրերուն մէջ : Խրիմեան Հայրիկը իբրեւ ժամանակակից Մովսէս մը իր Փասկայէն տեսաւ նոր աւուր վարդակարմիր առաւօտեան արշալոյսի առաջին շողերն : Աստուած Հայուն հանած է Յեսուս մը յանձին իզմիրլեան Հայրիկի որ առաջնորդէ ազգային եկեղեցին և ընդհանուր Հայութիւնը առհասարակ՝ կրօնական վերանորոգեալ կեանքի , և ճշմարիտ ազգասիրութեան գործնական ծառայութեան բարձունքներուն :

Երկաթեայ Պատրիարքը , կամքով մը անյողդողդ , սրբտով մը սիրազեղ , հաւատքով մը անյեղլի պիտի ծառայէ Հայուն ճշմարիտ բարւոյն : Իր բարձր կարողութիւնները արդէն ցուցուցած է իր պատրիարքութեան օրով իբրեւ վարչապետ մը , իբրեւ անվեհեր պաշտպան մը ազգին շահերուն երբ մահ ու անլուր չարիքներ ազգին գոյութեան կը սպառնային : Նոր դրութեան յաղթանակի օրերուն մէջ ազատ ամէն յոխորտանքէ , իբրեւ քրիստոնեայ մը հեղութեան , անյիշաչարութեան , և իմաստուն և հեռատես դիւանագիտութեան կատարեալ օրինակն եղած է : Անիկա իր մեծ նախորդին նման միութեան կապը պիտի ըլլայ ամբողջ Հայութեան համար :

«Երանի հեղերուն , ինչու որ անոնք պիտի ժառանգեն երկիրը :»

Կ . Մ . Մ .



Գեր. Հ. Ղեւոնդ Ալիւան
1820—1902.

ԳԵՐ. Հ. ՂԵՒՈՆԴ ԱԼԻՄԱՆ

Վենետիկի Միթիթարեան Ուխտին անմահացեալ դէմ-
քերէն է Հ. Ղեւոնդ Ալիւան, Հայոց «Նահապետ»ը: Մտքի
և հոգիի ի՛նչ ուղղութիւնով ալ որ աշխատած է այդ ճշ-
մարտապէս մեծ անձը՝ հոն անզուգական յաջողութիւն
դտած է: Մարդ կ'ապշի անոր բազմակողմանի կարողու-
թեան և կատարած մեծ գործերուն առջեւ:

Պատմաբան մըն էր Ալիւան և իր ցեղին և ազգին պատ-
մագրութեան մէջ անհուն հրճուանք և մտքի անունդ կը
գտնէր: Ի՛նչ մեծ համբերութեան և յարատեւութեան տէր
անձ մը ըլլալու էր Սիսուանի, Այրարատի, Սիսականի, Շի-
րականի և Հայապատումի հեղինակը: Մատենագրական ի՛նչ
մեծ հանքեր պեղելով՝ փորելով դուրս բերած է այս գը-
րական ոսկիներն ու աղամանդները: Ուրիշ մտքեր վաղուց
տկարացած և ուրիշ հոգիներ վաղուց թուլացած պիտի
ըլլային բայց ոչ Ալիւանինը:

Մեծ բանաստեղծ մըն էր «Հայոց Նահապետը», «Պըլ-
պուլն Աւարայրի»ի քերթողը: Իր քսան տարեկան հասակէն
կուսակիթն քահանայութեան նուիրուած՝ սիրեց իր մանկու-
թեան և պատանեկութեան եկեղեցին և ամէն սէր և գուր-
գուրանք զգաց իր ազգին և հայրենիքին համար: Իր ան-
բասիր կեանքը՝ իր կրօնական հաւատքին արժանաւոր նուի-
րաբերութիւն մըն էր, իր գողտրիկ բանաստեղծութիւն-
ներէն ամենէն գեղեցիկներն՝ իր ճշմարիտ ազգասիրութեան
արտայայտութիւններ: Ո՛վ չսիրեր նահապետին ծնկաց քով
նստիլ և լսել անոր քաղցրահնչիւն տաղերը, արցունք թա-
փել անոր ողբերուն հետ և հոգիով զուարթանալ երբ ին-
քը իբր նոր տեսանող մը կ'աւետէ:

Չարկել են թըրով՝ հըրով դաս ու դաս
Չազգն ընչօք՝ տեղօք քանդել ու քերել .
Դէմ չորս հովերուն տըւել ու ցրուել
Աւա՛ղ քեզ, աւա՛ղ Հայոց Աշխարհիկ
Տուն երկնանըման, փըլած տաղարիկ

Այլ ինչ ափսոսամ ըզքեզ, Հայաստան
Երբ ձեռքն Աստուծոյ տեսնեմ յանդիման
Ինքն է հրամայած քակել՝ ինք շինէ
Չինչ ըզհետ ձմրան գարուն քեզ բերէ:



Գեր. Հ. Արսէն Այսնեան, Աբբայ
1825—1902.

ԳԵՐ. Հ. ԱՐՍԷՆ ԱՅՏՆԵԱՆ, ԱԲԲԱՅ

Հայր Արսէն Այսնեան, Վիէննայի Մխիթարեան Ուխտին ամենամեծ անձնաւորութիւններէն մին էր և առաւել քան կէս դարու բեղմնաւոր աշխատութեամբ մը՝ իրեն շահած էր Հայ իմացականներու և բանասիրներու անվերապահեալ յարգանքն ու հիացումը: Ազգը ճշմարտապէս խնդակցեցաւ երբ 1895ին Վիէննայի Ուխտը իր վեհադէմ Աբբային քահանայութեան յիսնամեակը տօնեց և սրտովին զգաց կորուստը այդ ուխտին երբ ալեւոր Աբբան իր աչքերը աշխարհիս գոցեց, (1902), վասնզի ինքը ազգին ծառայող մըն էր:


Մանկութենէ լեզուագիտութեան զօրաւոր հակամիտութիւն մը ունէր Հ. Արսէն Այսնեան, եւ մատաղ հասակէն յաջողութեամբ ձեռք բերած էր այլ և այլ հին ու նոր լեզուներու հմտութիւնը: Իր մտքին լեզուագիտական տրամադրութիւնները զինքը քաջ լաւ պատրաստած էին իր կեանքի ապագայ գործունէութիւններուն իբրեւ գրագէտ, դաստիարակ և Աբբայ:

Գեր. Ա. Այսնեան ներկայ աշխարհաբարի անվկանդ ախոյեանն էր, և իր «Քննական Քերականութիւն Արդի Հայերէն Լեզուի» մեծ երկասիրութեամբը նոր ժամանակաշրջան մը բացաւ արդի Հայ Գրականութեան որ իր կազմելական վիճակին մէջ էր և Այսնեանին նման հեղինակաւոր մտքի մը ուղաւորութեանն և տպաւորիչ ազգեցութեանը կը կարօտէր: Քաջ գիտէր գրաբարը, իրեն համար Հայ գեղեցկասիրութեան լեզուն, բայց կր սիրէր աշխարհաբարը իբրեւ լեզու գործնական ծառայութեան: Մեծ և կարող մտքով մը մօտեցաւ Հայոց խօսուած լեզուին, դասաւորեց և գրութեան մը վերածեց անոր կանոնները և զանիկա գրականութեան լեզու բրաւ:

Հ. Արսէն Այսնեան Հայ մտքի մեծ բարերարներէն է: Սիրելու ենք անոր յիշատակը:

Կ. Մ. Մ.

ՎԵՐ. ՄԱՐՏԻՐՈՍ Գ. ՇՄԱՆՈՆԵԱՆ



Վեր. Մարտիրոս Գ. Շմանոնեան

1833—1892.

Սիրոյ լեզուն Վեր. Մ. Գ. Շմանոնեանի, Խարբերդու Հայ. Աւետ. Եկեղեցիին առաջին քարոզչին ու հովիւին «Պապա» անունը տուած էր: Այդ անուանակոչութիւնը ինքնաբերական էր Խարբերդու Հայ Աւետ. Ժողովրդեան համար որ կանուի իրմէ հօր մը գորովանքն ու սէրը վայելած էր:

Վեր. Մ. Գ. Շմանոնեան բնիկ Հայնեցի՝ իր կրթութիւնը առած էր Պէպէքի մէջ՝ Տր. Ս. Համլինի ձեռաց տակ: Յետ ուսումնաւարտութեան Խարբերդու եկեղեցիին հովուութեան կանչուեցաւ ուր սկսաւ իր կենաց մեծ գործը իր նորապսակ ամուսնոյն Տիկին Շ. Հռիփսիմէ (ծնեալ Պոյաճեան, քոյր Վսեմ. Յակոբ էֆ. և Վեր. Թովմաս Պոյաճեանի) Շմանոնեանի հետ, և երկար տարիներ եղական յաջողութեամբ աշխատեցաւ իրրեւ հովիւ հաստարիմ, պերճախօս քարոզիչ և խոհուն դասախօս: Խարբերդցիք միշտ ցաւով կը յիշեն «Պապային հրաժեշտի քարոզը և Խարբերդէն Պոլսոյ Հայ Աւետ. Եկեղեցիին հովիւութեան երթալը, վասնզի այդ բաժանումը իրենց որբացման սկզբնաւորութիւնն եղաւ:

Ճշմարիտ առաջնորդի մը ամէն ընտիր յատկութիւնները ունէր Վեր. Մ. Գ. Շմանոնեան: Իր նկարագիրը մեծ, իր համակրանքը ընդհանրական, իր սիրտը զգայուն, իր հոգին վեհ՝ իրրեւ դասախօս և քարոզիչ՝ սրտովը սրտերու կը խօսէր և անջնջելի տպաւորութիւններ կը ձգէր աշակերտներու յաջորդական կարգերու վրայ որոնք իրմէ ներշնչուած և ուղղուած՝ մտքի և հոգիի առաջնորդողներ եղած են այսօր և կը մշտնջենաւորեն իր ազդեցութիւնը և ոգին:

Համակ ազգասիրութիւն էր «Պապա»ն: Կը սիրէր ազգը, եւ ազգային եկեղեցին, և ազգային դասական գրականութենէն յաւէտ կը ձոխացնէր իր հոգեշունչ քարոզները, որոնք պարզ պերճախօսութեան գոհարներ էին: Դժբաղդաբար չունինք քարոզներու հաւաքածոյ մը: Հայ Աւետ. Եկեղեցիները միշտ պիտի երգեն «Եղբայր ենք մենք...»ը, իսկ ամբողջ ազգը եղբայրութեան միւս երգը:

«Սիրէ Հայը թէ ըլլայ Աղքատ, տնանկ, անկարող,
Վրան գլուխն հին ու մին, Դունէ ի դու ո մուրացող.
Անունն է Հայ՝ պարտ է քեզ, Սիրել զնա Հայու պէս»

Կ. Մ. Մ.



Վեր. Թովմաս Պոյանեան
1833—1895.

ՎԵՐ. ԹՈՎՄԱՍ ՊՕՅԱՃԵԱՆ

Պատ. Թովմաս Պոյանեան՝ բնիկ Տիգրանակերտցի՝ ծնաւ 1833ին : Տիգրանակերտի միսիօնար՝ Մր. Տընմօրի Թելադըրու Թեամբ 1853ին Պատ. Պոյանեան՝ իր քրոջ և եղբօրը հետ Պոլիս Պէպէքի դպրոցը կ'երթայ, ուր իր ուսման ընթացքը լմնցնելով կը վերադառնայ Տիգրանակերտ քարոզչական պաշտօնով և 1863ին Տիգրանակերտի եկեղեցիին հովիւ կը ձեռնադրուի :

Չորս տարիներու անխոնջ աշխատութենէ ետքը Պատ. Պոյանեան եկեղեցւոյ շէնքի մը պէտքը կը զգայ եւ 1867ին Անգլիա և Ամերիկա կուգայ դրամ հանգանակելու նպատակաւ, և հակառակ մեծամեծ դժուարութեանց կը յաջողի պէտք եղած գումարը հանգանակել :

Հոյակապ եկեղեցիին զոր կառոյց՝ Պատ. Պոյանեան Տիգրանակերտի մէջ՝ եղական է Թուրքիոյ բոլոր Բողոքական եկեղեցիներուն մէջ : Եկեղեցւոյ շինութենէն ետքը 13 տարիներու յոգնաշուն աշխատութեամբ և իր վարչական մեծ կարողութեամբը Պատ. Պոյանեան կազմեց ու կազմակերպեց ներքին եկեղեցիին ալ՝ Աւետարանական զօրաւոր ժողովուրդ մը :

Պատ. Պոյանեան 1880ին վերստին Անգլիա կ'երթայ և հոն Անգլիական Փոխ-Հիւպատոսի պաշտօն ընդունելով կը դառնայ կրկին Տիգրանակերտ ուր իբր Անգլիական Փոխ-Հիւպատոս պաշտօն վարեց մինչեւ կենացը վերջը :

Պատ. Պոյանեան բառին իսկական իմաստովը պերճախօս քարոզիչ մը և իմաստուն առաջնորդ մ'էր : Բեմին վրայ արծիւի թեւերով կարծես վեր կը խոյանար՝ իր ետեւէն քաշելով ունկնդիրներուն սիրտն ու հոգին : Ժամերով կրնայիր մտիկ ընել անոր և երբէք չյոգնիլ՝ այնքան յանկուցիչ այնքան գրաւիչ էին իր խօսքերը և խորհուրդները :

Կրօնական խորունկ համոզումներ, փայլուն և անզրդուելի հաւատք, ճոխ և բազմակողմանի հմտութիւն, վեհանձն ու զուարթ բնաւորութիւն մը միացած կորովի մըտքի մը և անբասիր նկարագրի մը հետ կազմած էին Պատ. Պոյանեանի զօրաւոր և հմայիչ անձնաւորութիւնը : Անոր վայելչագեղ դիմագծին, պատկառելի դէմքին, սաստող հրամայող ձայնին՝ սուր եւ թափանցող նայուածքին մէջ բան մը կար որ զգալ կուտար իրեն հետ խօսողին եւ առընչողին թէ մեծ մարդու մը հետ էր որ կը յարաբերէր :

ՎՍԵՄ. ՆՈՒՊԱՐ ՓԱՇԱ ՆՈՒՊԱՐԵԱՆ



Վսեմ. Նուպար Փաշա Նուպարեան

1846—1899.

Նուպար փաշա ծնաւ Զմիւռնիոյ մէջ և իր բարձրագոյն կրթութիւնը ստացաւ Զուրիցերիա և Ֆրանսա : Դեռ 17 տարեկան էր երբ քարտուղար եղաւ Եգիպտոսի Արտաքին Գործոց Նախարար Պօղոս Պէյ Նուսուֆեանի, երկու տարի վերջը թարգման նշանակուեցաւ Մէհմէտ Ալի Փաշային և անկէ ետքը Իպրահիմ փաշայի : Իսմայիլ փաշա, 1866ին Արտ. Գործ. Նախարար կարգեց զինք և Պոլիս ղրկեց որպէսզի Սուլթանէն խտիվութեան տիտղոսը ձեռք բերէ իրեն համար : Նուպար յաջողութեամբ գլուխ հանեց այդ պաշտօնը :

Նուպար փաշա հիմնապէս բարենորոգեց Եգիպտոսը, Եւրոպական դրութիւն ներմուծելով ամէն պաշտօնարաններու մէջ : 1878ին Նախարարապետ եղաւ, բայց շուտ հրաժարեցաւ իրեն դէմ յարուցուած դժուարութեանց պատճառաւ : Անգղիական գրաւումէն վերջը, 1884ին, նորէն ձեռք առաւ կառավարութեան ղեկը : Բայց շատ չանցած պատահեցաւ անխուսափելի ընդհարումը Անգլ. քաղաքականութեան դէմ և 1895ին իր հրաժարականը տուաւ ներկայ խտիվին, և գործօն կեանքէ քաշուեցաւ : Մահը տեղի ունեցաւ Փարիզի մէջ 1899ին և մարմինը փոխադրուեցաւ Աղեքսանդրիա և ամփոփուեցաւ Պօղոս-Պետրոս եկեղեցւոյ բակը :

Դիւանագիտական ասպարէզին մէջ նշանաւոր է Նուպար փաշայի ծրագիրը Պերլինի Վեհաժողովին առթիւ պատրաստուած՝ որով Լիբանանի վարչութեան նման ինքնավարութիւն կը խնդրուէր Հայաստանի համար : Այդ ծրագիրը անբաւական նկատուեցաւ Պոլսոյ Պատրիարքարանի կողմէ և ուրիշ մը ներկայացուեցաւ Վեհաժողովին :

Եգիպտոսի Ֆէլլահը Նուպարի բարենորոգութեանց շընորհիւ ազատագրուեցաւ դարաւոր ստրկութենէ : Ասոնք զՆուպար Ապու-նա (մեր հայրը) տիտղոսով պատուած են :

Ազգային կեանքի մէջ Նուպար փաշայի անդրանիկ գործն էր 3000 ոսկւոյ նպաստը Շահնազարեան վարդապետին որ իր հազար ոսկիին վրայ բարդելով զրամագլուխը կազմեց երբեմնի Նուպար-Շահնազար վարժարանին : Ուրիշ մեծագոյն ծառայութիւններէն մին էր Հայ պատմագիրներու գործոց մեկենաս հանդիսանալը :

Հայ ազգը իր սուրբ ունի պարծենալու Նուպարով որ էր իր ամենէն հոյակապ զաւակներէն մին :

ՎՍԵՄ. ԳԱՐՐԻԷԼ ԷՖ. ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ



Վսեմ. Գարրիէլ Էֆ. Նորատունկեան


Վսեմ. Գարրիէլ Էֆ. Նորատունկեան «Նոր Թուրքիոյ» առաջին և միակ Հայ Նախարարն է: Հայ ազգը ինքզինքը շնորհաւորելու է որ Օսմ. կայսրութեան վերակազմութեան գործին մէջ փորձ քաղաքագէտ մը եւ կարող օրէնսգէտ մը ունի իբր ներկայացուցիչ:

Նոր Թուրքիոյ անդրանիկ Հայ Նախարարը Ակնցի Հայ Ամիրաներու (Էքմէքճիպաշիններուն) լաւ շառաւիղ մըն է: Իր կրթութիւնը առած է Փարիզի օրէնսգիտական վարժարանին մէջ և Օսմ. կայսրութեան Արտաքին Գործոց Նախարարութեան իրաւագիտական բաժնին մէջ երկար տարիներ ծառայած է իբրեւ խորհրդական: Փարիզի Միջազգային Հաշտարար Դատարանը տասնեւհինգ տարի առաջ ի նպաստ Թուրքիոյ և հակառակ Պառոն Հիւրշի վճռեց դատը որուն օրէնսգիտական յաղթանակը Նորատունկեան էֆէնտիինն էր:

Քեամիլ փաշա և Երիտ. Թուրքերը գնահատած էին Նորատունկեան էֆ. ի կարողութիւնները. ուստի զինքը Սահմ. Թուրքիոյ առաջին դահլիճին անդամ ըլլալու հրաւիրեցին: Ընտրութիւնը իմաստուն էր: Առեւտրական և Հանրօգուտ Շինութեանց Նախարարը որոշ ծրագիր մը ունի, այն է կայսրութեան երկրագործութիւնը զարգացնել, Սըր Ուիլեմը Ուիլքսքսի աջակցութեամբը Միջազգեսքը ոռոգելով և մշակելով, երկրագործներուն սերմ և գործիք տալով, որուն համար 150,000 ոսկիի նպաստ մը արդէն ճարած է, առեւտրական սենեակներ, ցուցահանդէսներ և սակարաններ կազմակերպելով, երկրին հաղորդակցութեան միջոցները, ճամբաները, երկաթուղիները բարւոքելով և Եւրոպացի մեքենագէտներու աշխատակցութեամբ ճահիճներ չորցնելով, կամուրջներ և քարափներ շինելով: Նորատունկեան էֆ. իր պաշտօնին մեծութեանը համապատասխանող պարտականութեան կատարեալ ըմբռնում մը ունի ինչպէս կ'երեւի իր առաջին յայտարարութենէն և պաշտօնին մէջ ցուցուցած գործունէութենէն:

Ազգային գործերու համար մեծ շահագրգռութիւն մը ունի Հայ Նախարարը որուն նախագահութեան ներքեւ Իգմիրլեան Հայրիկ, աքսորեալ Պատրիարքը վերընտրուեցաւ իր բարձր պաշտօնին:

Հայուն փառք ու պարծանքն է Նորատունկեան էֆ. և նմաններ հասցնելը պարտականութիւն:



Ֆրոֆ. Ա. Կիֆսան Պեղենան

ԲՐՕՖ. ԱԼԻՔՍԱՆ ՊԷՂՃԵԱՆ

Բրոֆ. Ա. Պեղճեան իր նախնական ուսումը առաւ Տոգ. Համլինի Պէպէքի վարժարանին մէջ:

Մարաշի Աստուածաբանական Ճեմարանին գիտական ճիւղին մէջ քանի մը տարի վարժապետելէ ետքը Ամերիկա եկաւ և Եէյլի Sheffield Scientific Schoolին մէջ գիտական ընթացք մը աւարտեց:

1874էն իվեր Այնթապի Կեդ. Թուրք. Գոլէճին մէջ բնական գիտութեանց գլխաւոր ուսուցիչն է, ուր իրեն մասնաճիւղ ըրած է Բնագիտութիւն, Տարրաբանութիւն և Աստեղագիտութիւն:

Իր գլխաւոր երկասիրութիւնն է «Տարերք Բնագիտութեան» որուն նոր տպագրութիւնը անցեալ տարի լոյս տեսաւ, և որ Թիւրքիա շատ վարժարաններու մէջ, մինչ իսկ ազգային վարժարաններու մէջ, իբր դասագիրք ընդունուած է: Գոլէճը իրմէ խնդրած է որ Տարրաբանութեան և Աստեղագիտութեան վրայ ալ մէյմէկ դասագիրք պատրաստէ: Անգղ. լեզուի քերականութիւն մը հրատարակած է «Մէտիսէլ» անուամբ: Ուրիշ երկասիրութիւններ ունի որոնք սակայն լոյս չեն տեսած:

Բրոֆ. Պեղճեան նշանաւոր է իբր գիտուն: Այն սակաւթիւ Հայերէն մէկն է որ բնական գիտութիւնները մշակած են: Իր տեսակին մէջ թերեւս ամենէն եզակի Հայն է: Իր հմտութիւնը գրքերէն աւելի փորձառութեան համբարած է, և իսկատիպ հանգամանք ունի:

Համբաւաւոր ուսուցիչ է: Ուսուցանելու բնածին տաղանդ ունի: Անոր միտքը սքանչելի յստակութեամբ կը տեսնէ իր գիտցած բաները, և անոր լեզուն հիանալի պարզութեամբ կը յայտնէ ու կը հաղորդէ գիտական ճշմարտութիւնները:

Բարի քրիստոնեայ է: Քրիստոսը սիրող ու պաշտող Հայ մ'է, և Անոր Աւետարանին նախանձախնդիր գիտուն մ'է: Աղօթքի ու երգի կը հաւատայ: Կրօնքը կը պաշտպանէ ու կը քարոզէ:

Իր Ֆիզիքական կերպարանքը լաւ կը համապատասխանէ իր իմացական և բարոյական կարողութեանց: Միջակէն բարձր հասակ, թափանցիկ աչքեր, բարձր ճակատ, կարմիր այտեր, սպիտակահէր գլուխ, զուարթ դէմք, ուղիղ ողնայար, գիրուկ մարմին միանալով անոր շատ պատկառելի երեւոյթ մը կուտան:

(Վեր.) Մ. Կ. ՓԱՓԱՋԵԱՆ

ԲՐՕՖ. ՅԱԿՈԲՈՍ ԶԷՃԻԳԵԱՆ



Քրոֆ. Յակոբոս ձեճիգեան

Պոլսոյ Բազըրթ Գալէճի Հայկաբանութեան ուսուցիչը, Բրոֆ. Յակոբոս ձեճիգեան երկար տարիներէ ի վեր մեր ազգին առջեւ կեցած է իբրեւ Հայ Աւետարանական Համայնքին ամենաբարձր ներկայացուցիչներէն մին :

Առողջ մարմնոյ մը մէջ զօրաւոր մտքով մը իբրեւ հըրապարակագիր և պերճասան դասախօս կամ քարոզիչ՝ Հայ Աւետ. Հասարակութեան հաւատքը և բարձրագոյն գաղափարականները թարգմանած ու մեկնած է Կ. Պոլսոյ բեմերէն և «Բիւրակն»ի էջերուն մէջ այս ներկայ սերունդի օրով :


Բրոֆ. ձեճիգեան գերազանցօրէն հրապարակախօս մըն է և զօրաւոր և ներդաշնակաւոր ձայնով մը և խորհուրդներու ճոխութեամբ մը իրեն կը յանկուցանէ ունկնդիրներու ստուար բազմութիւններ : Երիտասարդներու շատ սիրած քարոզիչն է : Ունկնդիրներ կը վկայեն թէ ձեճիգեանի ճարտարախօսութիւնը իր մէջ անդիմադրելի հմայք մը՝ դիւթութիւն մը ունի : Անգղիական ողջամիտ գրականութեան քաջ ծանօթ՝ մեծ ազդեցութիւններ ընդունած է իր միտքը սնուցանող գրքերէ՝ որոնց ընտիրներէն մէկ քանիները Հայ ընթերցողներու տուած է գեղեցիկ թարգմանութիւններով :

Բնական և Քրիստոնէական Աստուածաբանութեան հակող միտք մը ունի Բրոֆ. ձեճիգեան : Բնութեան օրէնքներուն վրայ կը նայի հաւատացեալի մը աչքովը և զանոնք կը բացատրէ բանաստեղծի մը խանդովը : Քրիստոնէութեան ջատագովականին մէջ նախանձելի կորովով մը կը յայտնէ իր անյողդողդ հաւատքը և շատ մը երբերուն միտքեր հաստատած է իր վկայութիւնովը :

Բրոֆ. ձեճիգեան Հայ Աւետ. Եկեղեցւոյ արժանաւոր ներկայացուցիչն է Հայ իմացականներու շրջանակին մէջ : Ազգը իր տաղանդները և ազատամտութիւնը գնահատած է զինքը Միացեալ Ընկերութեան Փոխ-Նախագահի պաշտօնին կանչելով : Իր բազմապիսի պաշտօնները ապացոյցներ են իր համակրութեան ընդհանրականութեանը :

Կ. Մ. Մ.





«Ազգային գրադարան»



NL0172137



28169

7-24